

սրածայր են , և երկու յարկ , վերինը գերեզմանին տեղն է , վարինը պատի դռնով գետնափոր մուտք ունի , ուր կ'երևայ թէ մարմինները կը դնէին . Հիմայ դատարկ են : Ի՞չա այս տեղս կ'երևայ մեր Արշակունի թագաւորաց գերեզմանատունը , զոր Պարսիկը թշնամութեամբ աւրեցին , ոսկորնին ալ հանեցին խառնեցին . բայց այն կրով և աղիւսով պարզ գերեզմանները գեռ անաւեր մնացած կ'երևան : Իներդին մէջ ալ կանքանի մը շիրիմներ ասոնց նման :

Ի՞նի բերդը հին Դարանաղեաց գաւառին մէջ կ'ինկնար , որ հիմա իր միւս անուամբը կէճախ կ'ըսուի . իսկ կէճախ կամ կաճախ հաւանականապէս կճախիքառն է , որ Ֆաւելոդի կը նշանակէ , մեռելոց տեղ ըլլալուն համար :

Եւրոպացոյմէ այս Ի՞նի բերդը ստորագրող կը ճանչնանք միայն Արզուումի անդղիացի հիւպատը Պիրէնդ , որ 1836ն տեսեր է այս տեղս , Արզնկայէն գալով . և կը յիշէ երկայն խորածոր մը ուսկից կ'անցնի Գարասու գետը (որ է Խփրատ) , Ծխանասորն ալ՝ Քէօմիւր ուն կ'անուանէ , ինչու որ այն ջրոյն Խփրատայ հետ միացած տեղւոյնքով կայ Գոմեր գիւղը . կը յիշէ նաև փայտէ կամուրջը , և բերդին ամրութիւնը , ջուրերը և պտղաբերութիւնը . բայց հնութեանց վրայ չխօսիր . իր ատեն 400 Տաճկի տուն և 30 Հայոց տուն կային , կ'ըսէ . և թէ կ'երևայ որ ամենակին առուտուր չկայ հոս . բայց այս ալ կը յիշէ՝ թէ Լամախէն դէպ Ակին փայտ տանող կար ջրով :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վիր 1 :

Այծեամբ որ այնչափ կատարելու թիւններով և գեղեցկութիւններով զարդարուած է արագաշարժ և փափուկ կազմուածքովը , քաղցր կերպարանքով և սիրելի բարքով , 'ի վերայ այսր ամենայնի վիթին գեղեցկութեանը չանիր : Ա'եծութիւնը այծեաման չափէ , արագաշարժ և բարակ ոտուրներով . գլխոյն բոլոր մասերը իրարու խիստ համեմատական են . երկու սևագոյն փայլուն եղջիւրներ ունի կէս ոտք երկայնութեամբ և վրանին մանեակներ կան , որոնք եղջիւրներուն արմատներուն վրայ աւելի դուրս ցատքած են , բայց հետզհետէ եղջիւրներուն բարկընալուն հետ մանեակներն ալ կ'անորոշնան . ողորկ և սրածայր կը վերջանան դէպ 'ի առջև աղեղնաձև դարձած : Ա'չուրներուն գոյնը թաւիչի զարկած սե է , և վառվառունութեանը հետ հանդարտ հայեցուածք մ'ալ ունի : Փորուն վրայ և սրունքներուն ներքին կողմի մազերը փայլուն Ճերմակ է . իսկ կռնակին , վզին և ազդըներուն և սրունից վրայի մազերը գեղեցիկ բաց գեղին են . աս գեղինին վրայէն երկու կողերուն երկայնութեամբը նեղկակ մութ սե երիզ մը կ'երևայ : Դլխուն չորս կողմը դեղին է , իսկ գագաթին վրան մոխրագոյն գիծ մը կայ , որ աչքին չորս կողմը բոլորելով , վար իջնալով քթին գծերը կը ձեւ ացընէ : Ականջներուն վարերը Ճերմակի զարկած է , և վերերը գեղին մնխրագոյն է , իսկ ներսի կողմը գեղեցիկ սեագոյն : Հյունկուրներուն վրայ մութ մազեր կան . իսկ պոչը կարծ ու սե կը վերջանայ : Ա իթին աս գեղեցկութիւնները այնչափ հաճոյ անցած է արևե-



Վիր:

լեան բանաստեղծից որ գեղեցկութեան օրինակ կ'առնեն զինքը . և չէ թէ միայն իրեն մարմնոյն աղուորութեանը և շարժուածներուն վայելութեանը պատճառաւ , այլ և իրեն բնաւորութեանը համար՝ որ խիստ ընտանի է և հեզ ու հանդարտ :

Ասոնք բազմութիւն մէկ տեղ կը բնակին և աւելի Ասորոց և Արաբիոյ ընդարձակ տափարակ գաշտերը կը սիրեն . ուր մացառները քիչ և ցած ըլլալով՝ իրենց անհամարտ նայուածքին արգելք չեն ըլլար , ուր որ թշնամիները շատ գժուարաւ կրնան յանկարծակիի բերելով որսալ զիրենք : Արբոր այնպիսի չոր ու մաքուր գետին մը գտնան՝ որ իրենց մորթին աղուորութիւնը չաղտեղէ , չո՞ն հանդիստ կ'առնեն և իրենցմէ մօտ եղած բարձր տեղերուն վրայ պահապաններ կը դնեն . որոնք երբոր հեռուէն մարդ կամ շուն տեսնան , և կամ թէ առիւծին մոնշելու ձայնը լսեն , կը նկսին լսւ մը ձայներնին ձգած կան-

չուրուտել . արդարե այս պահապանաց արթնութիւնը շատ հարկաւոր է իրենց . որովհետեւ ամէն կողմանէ վտանգով պաշարուած են . բայց իրենց այս արթնութիւնն ալ դարձեալ բաւական չէ զիրենք բազմադիմի թշնամիներէն պաշտպանելու . վասն զի իրենց մսին համեղութեամբը անապատին մսակեր կենդանեաց սովորական որսն են . անոր համար առիւծը , վագրը , յովազը , արծիւը , անգղը , այս ամէն զիշակեր կենդանիք միշտ վիթերու խումբերուն ետեւէն կ'իյնան և անսնց հետ կը ճանապարհորդեն : Արբոր իրիկուն կ'ըլլայ ու վիթերը հանգիստ կ'առնուն , խել մը իրենցմէ պակսած կ'ըլլան . և թէ որ արագավազ ըլլային , զրեթէ ցեղերնին ալ բոլորովին կը հատնէր : Արբոր բաւական հեռուէն կը տեսնան թշնամոյն գալը , ու կը յուսան որ փախչելով կրնան ազատելու , մէկէն իրենց արագընթացիւքը վազել կը սկսին . բայց երբոր թշնամին յանկարծակի վրանին հա-

նի , ան ատեն մէկէն բոլորը մէկտեղ քովէ քով ամփոփուելով կը կը բոլորին , և ամէն կողմանէ իրենց սրածայր եղջիւրները կը տնկեն զիրենք պաշտպանելու համար : Ի՞ս գեղեցիկ բայց տկար պատրաստութիւնքը գրեթէ ամենեին յարձակողներուն դիմակալութի մը չեն ըներ , վասն զի թէ պէտ պզտի հարուած մ'ալ տան , բայց մէկէն սկսելով ջարդուիլ ազատ մնացածները կը ցրուին ու կը սկսին ամէն կողմ՝ խաւնափնդոր փախչիլ : — Իսայց վերի ըսած գիշակեր կենդանիները կրնանք ըսել որ վիթին առաջին թշնամիները չեն . որովհետեւ ասոնք գոնէ երբ կը կշտանան , հանգիստ կը թողուն զիրենք քիչ մը ժամանակ . ուր ընդ հակառակն մարդիկ կը հալածէն զասոնք միշտ , ամենեին գոհ ըըլլալով ձեռուընին ինկածներով . և այս որսորդութիւնը իբրև իրենց զուարձութիւն մ'ալ սեպուած է . անոր համար Պարսիկները , Ի՞սորիք և Ի՞սրաբացիք ասոնց վրայ շինուած ոտանաւորները երգելով զանոնք որսալու կ'ելլան : — Ի՞ս բաներուս պատճառն է վիթին մնին ազնուութիւնը . որովհետեւ ինչպէս որ ըսինք , ուրիշ վայրի որսերէն աւելի ասիկայ ախորժելի է :

Ա իթը որսալու համար արեւելցիք պզտի յովազը , բազէն և նոյն իսկ վիթը կը գործածէն : Պլզտի յովազով որսալու համար , նախ առաջուց լաւ մը կը կրթեն զիրենք . և եսքը պզտի սայլի մը վրայ կապած , աշուընին գոց կը տանին ինչուան որ վիթերու խումբ կը տեսնան . ան ատեն աչուընին կը բանան , և երբոր ապահովէ կ'ըլլան որ կենդանին տեսաւ զվիթը կ'արձրկեն : Պլզտի յովազը գիտնալով որ եթէ ուղիղ վիթերուն վրայ վազէ , չկրնար անսոնց ետեէն համնիլ ու բռնել , շատ վարպետ կերպով անսոնց կը սկսի մօտենալ , իտոտորնակ ու զարտուղի ճամբաներով առաջ կ'երթայ , սողալով կը քալէ և մացաներու ետեւը կը ծածկի , ու երբոր աչքը կը կտրէ թէ ուժը կը բաւէ , մէկէն կը ցատքէ կը համնի խումբին վրայ : Այրոր կը սկսի անյագաբար ուտել , որ

սորդները վրայ կը համնին , ու անոր պէտք եղած մասին չափ տալէն վերջը՝ առանց գժուարութեան գարձեալ կը կապէն զինքը ու աչուըներն ալ կը գոցէն : Յովազը թէ որ այս իրեն գործած հնարքներով կարենայ բռնել մէկ վիթ մը , շատ կ'ամընայ ու շփոթած կը կենայ , և ոչ իսկ կը փորձէ որ իր չորս կողմը եղած ցրուող վիթերուն ետեէն իյնայ ու համնի : — Ի՞ազէով եղած որսն ալ առջինին պէս հետաքրքրական է : Որսորդները ձիերու վրայ հեծած կ'երթան , բարակ ըսուած որսի շներ ալ հետերնին առած . իսկ բազէները ձեռուըներնուն վրայ կը տանին , զորոնք լաւ կրթած են : Հազիւ որ կ'արձրկեն՝ բազէն նետի պէս արագութեամք մը կը յարձրկի վիթին վրայ և մագիլներուն մէկովը երեսը , միւսովն ալ վիզը լաւ մը կը ճաննկըտէ : Ա իթը երբ կը վիրաւորուի՝ վեր կը ցատքէ ձեռքէն ազատելու համար ու կը սկսի փախչիլ . բայց բազէն թողչտար , ու թեւերը շարժելով կտցով ու մագիլներով վիթին աչքը կը կուրցընէ . և նոյն միջոցին խեղչին երակներն ալ կը բանայ , որով վիթը ուժէ կ'իյնայ . ասանկ վիթը կէս յազթուած ատեն՝ որսորդներն ու շները կը սկսին վրան վազել , և անոր համնելով կը բռնեն : Որսորդները բազէին վիթին պարանոցը կու տան որ ուտէ . որ պէս զի սովորեցընեն իրեն որ պարանոցին վրան յարձակի , որ վիթը չկարենայ փախչիլ : — Իսկ վիթերուն ձեռքով ալ այսպէս կ'որսան . վիթերը կ'ընտանեցնեն , ու ասոնց եղջիւրներուն վրայ խել մը մասնաւոր կերպով շինուած դիւրանցիկ հանգոյցներ կապելով կ'արձրկեն զիրենք վայրենիներուն խումբին վրայ : Ի՞ս ընտանիները իրենց հանգոյցներով խառնուելով վայրենիներուն մէջ , ոմանց ոտքէն , ոմանց ալ եղջիւրներէն կամ գլխէն անցընելով կը քաշեն կը տանին : Ի՞ս ողջ ողջ բռնուած վիթերը դիւրաւ կ'ընտանենան . վասն զի թէ պէտ և երկչու են , բայց իրենց քաղցր , լաւ ու ընկերասէր բնաւորութեանը պատճառաւ կը զգան՝ երթոր իրենց հետ

լաւ վարուին , որով առանց դժուարութեան ալ կ'ընտանենան :

Այս իթերուն ցեղը շատ այլ և այլ տեսակներ կը բաժնուի . ասոնց փոքրագոյն տեսակը որ Կէվէ կ'ըսուի , հազիւ ինը բթաշափ բարձրութիւն ունի . իսկ մեծագոյն վիթը՝ որ Քաննա կ'ըսուի , զօրաւորագոյն ձիու մը հասակն ունի : Ի՞ս ամէն տեսակները կը տարբերին իրարմէ աւելի իրենց մարմնոյն համեմատութիւններով ու եղջիւրներուն ձեւովն և ուղղութեամբը , քան թէ իրենց բնաւորութիւններովն ու սովորութիւններովը : Իշխիկէի ու Իշխոյ ծանօթտեղերը կը բնակին ու գլխաւորապէս Բարեյուսց գլխին անտառներուն ուլեռներուն վրայ : Հոն կը գտուի Ոստոսորոն Անդիւճէ , որուն անհուն խումբերը բռնը գաւառին բոյսերը կ'ուաեն կը հատցընեն . Օքիտո ըսուածը , որ Հռովմայեցոց կրկէսներուն մէջ կը մտնէր , և որուն վրայ իրենք առասպելախառն պատմութիւններ թողած են . Կրիմը , զորն որ կը սարսափեցընէ որոտման ձայնը , և որն որ երբեմն երբեմն մացառներէն վեր կը ցատքէ գետինը դիտելու համար . դարձեալ կը գտուին հոն Նահիր և Կնոս ըսուածները , նաև Կէվէ ու Քաննա ըսածները , զորոնք վերն յիշեցինք :

Խւրոպայի մէջ տեսակ մը վիթի միայն կայ , որ կ'ըսուի Սահկա . այս տեսակ վիթերը անհամար խումբերով կը թափառին այն բաց , ցամաք , աւազուտ ու աղուտ դաշտերուն մէջ , զորոնք կը պատեն Գրաբաք լեռները , Ղամնուբը , Ակ ծովը , Լիսալից ծովը , Լեհաստան , (Եսի գետը , և Ի՞լդայի լեռները : Ի՞ս տեսակը թէ պէտ իրեն յատուկ մարմնոյ քանի մը տարբերութիւններ ունի , բայց սովորութիւննոյն են ուրիշ տեսակ վիթերուն հետ , բաց 'ի քանի մը փոփոխութիւններէն , զորոնք կլիմայն ըրած է վրանին : Ծինք ասոր թափանցիկ եղջիւրները կը փնտուեն , որովհետեւ ապակիի պէս զասոնք իրենց լապտերներուն կը յարմարցընեն :

ԱՍՏԵՂԱԲԱԸՆՈՒԹԻՒՆ

Աս վերջի կէս դարերնու մէջ զտնուած մորդակներուն վրայ պատմական տեղեկորիւն :

Ի՞ստղաբաշխութեան փառաւոր անցքերուն մէջ խիստ նշանաւոր պիտի ըլլայ այս անցուցած կէս դարերնիս , այսինքն 1800էն մինչև 1851 տարին , գտնուած նոր նոր մոլորակներուն պատճառաւ . ասնորանոր գտնուած երկնային գնտերով որչափ որ աստեղաբաշխական գիտութեան սահմանները ընդարձակեցան , և Ի՞ստուծոյ մեծութեանը վրայ ունեցած գաղափարնիս պայծառացաւ , նոյնչափ ալ աս պղտի երկրագրնտիս վրայ տիրողներուն հպարտութիւնը պէտք է նուածի :

Հաստատութեան անհամար աստղերը երկու գլխաւոր կարգ կը բաժնուին . Հաստատուն Ի՞ստեղք և Առլրակք : Հաստատուն աստղերը արևուն պէս կը փայլին բնածին լուսով ու զգալի շարժմունք մը չունին՝ բաց 'ի արևելքէն դէպ 'ի արևմուտք աշքի երեցած օրական ընթացքէն , որ առերևոյթ բան մին է և ոչ իրական : Իսկ մոլորակները արևուն ձառագայթներովը լուսաւորուած կը շողջողան և անոր վըրայ կը պտըտին քիչ շատ արտակեղրոն շրջաններով . շատ անգամ ասոնք արբանեակներ կ'ունենան և կամ ուրիշ երկրորդական մոլորակներ որ անընդմիջաբար իրենց վրայ կը պտըտին : Ի՞ս մոլորակներուն մէջէն ոմանք Վիխսաւոր կը կոչուին , որոնք ձուաձև շրջանով երկրների անբաւ տարածութեան մէջ ամէն դրբով կը պտըտին . ասոնց գիխաւոր կոչուելուն պատճառն է՝ որ ասոնցմէ շատը գէս կամպոչ կ'ունենան : Ի՞ս տեսակ աստղերը ամէն ատեն թէ պէտ մարդկանց տեսութիւնը մեծ զարմանքով իրենց ձգեր են , բայց աւելի դիտակին դիւտէն ետքը . որովհի ետև բնաւ ատեն մը շտեսնուած մոլորակներ ու գիխաւորներ դիտակով տեսնուեցան :

Ի՞սմեծագը չորս արբանեակներով